

# Տրամադրանքներ

## ՕՐԱԳԻՐ

### Բաղադրական Բաժնատերական և Զեկուրական

#### ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐՆԵՐ

Կոտանդնուպոլիս, 10-17 Ապրիլ

Բարձրագույն Գուրուք քանի մը օր կայ որ Վալթեթ Էֆենտիկն ու Վալթեթ Էֆենտիկն նամակներ առաւ, որոնք Վերվալայի և Վալթեթի վրայ թարեյա ջոզ լուրեր կուտան:

— Անցած ջոզեր Վ. Բ. Վալթեթի փաշան, որն որ Վ. Բարձր. Վ. Էֆենտիկն Վալթեթի կողմանէ Վալթեթի եկած է, Վալթեթ Վարայի բժշկականութեան արքունի դպրոցը պարտելու գնաց: Գպրատան վերակացուն, Վ. Էֆենտիկն Էֆենտիկն և ուրիշ շատ վարձապետներ, հոգ տարին որ քննէ մանրամասնաբար ամեն կարգադրութիւնները: Վ. Վալթեթի ֆիզիկական սենեակը, ննջարանը, հիւանդանոցը, նաև անդամազննութեան սրահը ազգէ անցունելով, ու ամեն տեղ բարեկարգութիւն տեսնելով շատ ուրախացաւ:

— Ս. Պարոն տը Պէյր Պէյրի վրայ գործակալը իր տէրութեան հրամանով մօտերս կրմելին ասկէց Ս. Սոլվէյի պիտի յանձնելի անոր գործերը, մինչև աս պաշտօնատարին ետ դառնալը:

— Տաճկաստանի նաւահանգստին մէկուն գաղղիացուց հիւպատոսի մը տղան աս օրերս մահացաւ կան հաւատքը ընդունէց. անցած ուրբաթ ալ Վալթեթի մը Վ. Գուրուք գնաց շատ տաճիկ պաշտօնատէրներու հետ, ու իր հաւատքը ուրացաւ:

— Անցած ուրբաթ արտաքոյ կարգի թղթաբեր մը

Հասաւ Ռուսաց պաշտօնատարին: Կերենայ որ Ս. տը Պուրուքի լուրեր բերաւ մասնաւորապէս Վերվալայի գործերուն վրայ: Էֆենտիկն Վ. Էֆենտիկն շէրլի իշխանը որն որ թէպէտ երկար հիւանդութիւն կրելով քիչ մը սկարութիւն ունէր արտաքին գործոց պաշտօնատարին պաշտոնը գնաց, ու անոր հետ շատ ստին խօսակցութիւն ըրաւ: Երբոր արքունի խորհրդարանը իմացուց զանազան պաշտօնատարներու Վերվալայի իշխանին իր աստիճանէն իջելը, ու անոր տեղը Վալթեթը իշխանին յաջորդելը, Ռուսաց պաշտօնատարը իր տէրութիւնը լուր մը չառած որոշ պատասխան մը չի տրվաւ:

— Այս շաբաթ Ս. Վահագնութիւնը Ա. խոտեֆանու գնաց Վերվալայի ու Վերվալայի փաշային հետ. ու զիշերը արքունի վարչապետ Տալեանց մեծապատիւ Պօլոս աղային տունը կեցաւ:

— Օսմանեան տէրութիւնը նոր կարգադրութիւն մը ըրաւ աս օրերս, որ այսուհետև բոլոր բայաները իրենց ֆէսթիւնը վրայ արժեքէ նշան մը դնեն, որ անկէց ճանչցուի իրենց դարձը և արհեստը:

— Աս բանիս համար արդէն Պատրիարքներուն և հրէից մեծ ազգերին հրամաններ իրկուցան:

— Ստեփան ֆառֆուրի գործատուն մը պիտի հաստատուի մայրաքաղաքիս մօտ տեղ մը Վ. Բարձրութիւն Վահագն Վահագնի փաշային հոգողութեամբ, որ անպարտ կը ջանայ տէրութեան օգտակար եղած բաներուն յաւաքողութեանը:

#### ԿԱՌԵՍՏՆ

Պէրուլ, 11 Ապրիլ

Արամեան հանդարտութիւնը վերստին վրդովեցաւ: զիտես թէ Վերվալայի Վալթեթի փաշային ասկէց մեկնելը նշան մը եղաւ այս անգամի աստատութեան: Բատուած տայ որ արիւնհեղութիւնը դադրի ու աստատութեան ալ որ քանի մը հոգիէ զրգուեալ են ու անոնց ով ըլլալը ամեն մարդ գիտէ: Ինքեղինին գլուխին բերեն ու չի պարտաւորեն կառավարութիւնը որ խտուութեամբ պատժէ: Գանձը: Հիմակուհի մայր Տիւրքները Պէրուլէն երկու ժամ հեռու: Գամախուրի ու Վերվալայի ճամբաները կորեր կեցեր են: Վանի մը անգամ մարդ խրկուեցաւ ամենց որ ետ քաշին, բայց ամենին ականջ չի դնէին ՚ի զատ իրենց պահանջներն ալ հետզհետէ կվեղընելու վրայ են: Տեղոյս կառավարութիւնը խօսք տրվաւ որ անոնց դէմքը առնելու չէ. ու իրենց գլխաւորներէն երկուքին ալ ազատութիւն շնորհեց: Խոստանալով քիչ օրվան մէջ միանեն ալ արձակել: Վարդ չիտէ թէ ինչ վախճան պիտի ունենայ այս ազատութիւնը և խոստմունքը: Երբ ամենայնիւ դժուար վիճակի մը մէջ է Վալթեթ փաշան, թէպէտ ամեն կերպով կրնայ ամենց դէմ կենալ: Չայն մը ելաւ թէ յիշեալ փաշան Տիւրքներուն հետ զարնուեր է, և թէ երկու կողմէն ալ շատ մարդ մուտեր է. բայց դեռ ստոյգը չիմացանք:

#### ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆԵՐ

Գերապատիւ Տէր Զովսէի Վահագնի խոսքը բաժնային Վերվալայի ըսած աշխատասիրութեան:

#### ԳԼՈՒՍԻ ԺԱՆՆ

Գրագիտութիւն և արհեստք:

Բայտ որում մարդկային սեռին առջի հարերը Հայաստանի մէջ բնակեցան, մանաւանդ թէ ջրհեղեղէն ետքը իրենց հաստատութեանը հոն տեղ ըրին, ինչպէս ցուցուցինք առջի գրութիւններուն մէջ՝ «Հայոց լեզուի ու Հայաստանի բնակիչներուն վրայ խօսելով» ասանկ ալ արհեստները ու գիտութիւնները նախ Հայաստանի մէջ ծաղկեցաւ: Չիմ ուղեր քննել թէ արդեօք ջրհեղեղէն առաջ Հայաստանի մէջ գիտութիւններ ու արհեստներ կային մի. վասն զի չեմ կրնար ուրիշ բան մը ընել բայց միայն Օսմանց մէջ աս բանիս վրայ ինչ որ գրված է նե նշելը կրնեմ. չեմ կրնար ըսել բան մը որ մէկուն

ծանօթ չըլլայ): Բայց ջրհեղեղէն ետքը շատ յիշատակութիւններ ունինք. որոնք վկայութիւն կուտան մեզ զանազան տեսակ ուսմանց մշակութեան համար. որոնց մէջ երևելի եղան հայոց ազգի առջի հարերը, զեռ իրենց զակները ցրելէն առաջ աշխարհիս միւս կողմերը շատընելու: Արիշ տեղ նշանակեցի թէ, այնքան շատուածներ ձեռնուցած է դիւցաբանութիւնը՝ որքան երևելի մարդիկ կային, որոնք ջրհեղեղէն ետքը Հայաստանի մէջ կը բնակէին, ու անոնց ընծայած է երբեմն այս ինչ ու երբեմն այն ինչ գիտութիւնը ու արհեստը: Բայց

1) Եւ շատ հին հեղինակներ կը հաստատեն թէ ջրհեղեղէն առաջ եղող մարդիկը գիր ունէին: Զովսէի վրդովիտ. գիրքն, գլ. Բ, կըսէ թէ իր ժամանակները երկու սին կային. որոնց վրայ ջրհեղեղէն առաջ գրված գրեր կար: Եւսեբիոս իր Վրոնիկոն ճառերուն առջի մասին մէջ, թիւ 32, կը յիշէ ջրհեղեղէն առաջ եղած գրերուն գործածութիւնը. մանաւանդ Վրդեբանդը Պողոսոսի կոսի ըսածները մէջ կը բերէ: Եւ բանիս վրայօք պետք է քննել Վալթեթը, Պուրուքը, ու կարգը:

մէկ զի ձգելով անոնք որ յոյն ու լատին պատմաբանները ընծայեցին Սատուրնոսի, Օրադաշտի, Խիսի, Սիբիի ու ուրիշներուն, որոնք Վրդի զակներէն էին, պիտի ցուցնեմ աս գլխուն մէջ Հայաստանի գրականութեանը ու արհեստներուն զանազան կարգերը, ան ժամանակէն սկսելով որու վրայ հաստատ ապահովութիւն ունինք. ու ազգին արժանահաւատ պատմաբաններն ալ վկայութիւն կուտան:

#### Յօդուած Կ:

Հայաստանի գիտութեանց ու արհեստից մշակութեան գլխաւոր ժամանակները:

Հայաստանի մէջ գրականութեան առջի ծաղկեցումը Վաղարշակ Թադաւորը եղաւ, որ կը թագաւորէր յաճախ աշխարհի 3851, այսինքն 149 տարի Վրդեստոսի առաջ: 1)

1) Վանդու հեղինակը կը գրէ (Մեկ. ու ծան. 1 հատ. եր. 384)՝ «Վրդադու թագաւոր շատ քիչ ծանօթութիւն ունինք հայոց գրականութեանը վրայով: Բայց հաւանա-

ՊԱՐՍԿԱՍՏԱՆ

Տրագիզոնէն գրված նամակ մը 5 նոյեմբերի, կը ծանուցանէ թէ Պարսից վէճը (Օսմանեանց հետ բոլորովն լրմնցեր է : Բայց չենք գիտեր, կըսէ, թէ ի՞նչ կերպով . այսքան իմացանք որ Ռուսիոյ և Մեզիոյ միջնորդութեամբը դադրեցաւ աս վէճը . վասն զի այս տէրութեանց երկու դորձակալները որ Ղեհրան էին, դէպի սահմանադրութիւնները գացեր են, որ Օսմանեանց և Պարսից զօրքերը ետ դարձունեն : Վերջապէս հաշտութիւն եղեր է . թէ պէտեւ ի՞նչ կերպով ըլլալը դեռ չենք գիտեր :

ՉԻՆՄԱՉԻՆ

Աղէքսանդրիայէն կը գրեն : «Չինաստանէն շոգեմատով մը Սուէզ հասեր է, Ս. Էնրի փողինճէրի օգնականներէն մէկը, որու յանձնըւած է չինացոց հետ եղած դաշնադրութիւնը որ տանի 1. Վեհապառութիւն Վիկտորիա թագուհիին ներկայացրէ . ինչու որ չինացոց կայսրը չէ ուզէր ստորագրել ինչչան որ Մեզիոյի թագուհիին հաւանութիւնը չընդունի նէ :

«Կըսէ նաև, թէ Չինի կայսրը յայտնապէս դէմ կեցեր է ու հաւանութիւն չի տար գլխաւոր պայմաններէն մէկուն, որն որ կը կարծուի թէ Լոնկ Ռօնկ կողմին անգղիացոց յանձնըւելուն համար ըլլայ : Երբ որ Պոմպայի օրագիրները առնելու ըլլանք առաջիկայ շոգեմատով, կիսմանք ստոյգը թէ ի՞նչ պատճառով չինացոց կայսրը ընդգիտութիւն կընէ, ու հաշտութիւնը դեռ լրմնցած չէ, ինչպէս որ կը յուսայինք : Ըստ բանին վրայօք անշուշտ աղէկ բնութիւն մը պիտի ընէ Մեզիոյի կառավարութիւնը : Ուստի այս գործը երկու երկրին այսինքն Մեզիոյի ու Չինի, մէկըմէկէ շատ հեռու ըլլալուն համար, չորս ամիսի չափ պիտի քրջէ . ու այսքան ատենի մէջ գուցէ ուրիշ դժուարութիւններ ալ պատահին» :

ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՐՆԵՐ

ԱՆԳՂԻՆ

Մեծ Բրիտանիայի լուրերը կը հաստատեն թէ

Ըստ թագաւորը փափագելով իմանայ հայոց ազգին զանազան դիպածները, իր քովը կանչեց ան ժամանակի ամենէն գիտնական անձը, Մար Մասո կատինան. ու «Կան է, թէ անոնց վանքերուն մէջ շատ անձանօթ պատանակներ ձեռագիրներ գտնուին, ու կարող ըլլան աղէկ «բացատրութիւն մը տալու հին Միջագետքի պատմութեանը» : 1829 ին իտալերէն գիրք մը հրատարակեցաւ «Պատկեր ուսումնական պատմութեան Հայաստանի» անունով, ուսկից կը գիտցուի հայոց գրականութեան վերաբերեալ ամեն բանը, հեղինակները, ու անոնց գործքերը, որքան գիրք կան նէ թէ եղածները և թէ կորսուածները, ինչու որ բոլորն ալ նշանակած են : Ու հայերէն պատական ձեռագիրներն ալ հիմակ անյայտ չեն : Միտիթարեան հայոց միաբանութիւնը Ս. Ղազարու, Վենետիկի մէջ, ինչչան 1827էն հրատարակեց ան գրքերէն, ու ամեն տարի կը հրատարակէ պիտո օգտակար եղածները : Օտար մանր է թէ «Հանրապետութիւն» գրողները բնաւ տեղեկութիւն չունին այսանկ գիտնական ծանօթութիւններու : Հարմար կերպով ինչի հոս տեղա ուրիշ հարեանցի ծա-

ուաջիկայ դեկտեմբեր ամսու մէջ Բաղամէնդի ժողովը պիտի սկըսի, տէրութեան կարևոր գործքերուն վրայով խորհելու համար : Ըստ ժողովը հասարակօրէն փետրվար ամսու մէջ կը սկըսէր . բայց այս անգամ արտորայնուն պատճառը բազմաթիւ արհեստաւորներուն խղճալի վիճակն է . որու համար կըսեն թէ անշուշտ Ս. Ռոպէրդ փիլ օգտակար առաջարկութիւն մը պիտի ընէ ժողովականներուն :

Սօտ օրերս սաստիկ հրդեհ մը պատահեցաւ Ս. Էնջեղըր քաղաքը՝ բամպակեղէնի գործատան մը մէջ : Թէպէտ ըսին որ քսանը հինգ հոգի կորսուեցան աս կրակին մէջ, բայց ստոյգ ըլլալու չէ . ինչու որ աւերակներուն մէջէն միայն ութ հոգիի մարմին գտան :

Աս դիպածին տրւած վնասները 10,000 լիւրէ ամէն լինէն էվել է :

ԳՆԱԳՆԱ

Փարիզ, 28 Դեկտեմբեր :

Դեռ լրմնցած չէ Պէլձիգայի հետ առևտրական միաբանութեանը համար եղած վէճը . բոլոր Վաղղիա երկու կողմ բաժնըւած են . հարաւային բնակիչները աս միաբանութիւնը կուզեն . բայց հիւսիսային կողմի բնակիչները բոլորովն հակառակ են աս բանին :

Ս. Ռօզշիւր ու գլխաւոր հրէաները փարիզու մօտերս ծանրազին անդամանդներով զարդարված ոսկի տուփ մը ընծայ իր կիցին Վամանուի աւըստրիական հիւպատոսին : Ս. Ռօզշիւր յատուկ նամակ մըն ալ խրկեց անոր աս ընծային հետ, շնորհակալ ըլլալով որ Վամանուի հրէաները պաշտպանեց, երբ որ երկու տարի առաջ ամբաստանեցան անոնք թէ հայր Ռոպմաս անունով լատին քահանան մեռցուցած են :

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Սեվաստոպոլի քաղքին ամրութեանը համար ձեռք

պատուիրեց անոր որ մեծ փութով հոգ տանի հաւաքելու ճշմարիտ տեղեկութիւններ, հայոց պատմութիւնը շարագրելու : Ըստ պատմագիտի Վիկտուէ խրկեց զան նամակներով իր Առշակ եղբորը քով, որ հսն կը թագաւորէր, որպէս զի հրաման տայ Մար Մասոին որ ան քաղքի ամրութեանը վրայ հետ հաղորդակցութիւն ընելուն վրայօք : Ըստնք հինգ տարի ան կողմերը ճամբորդութիւն ընելով՝ բնաւ չի կրցան գտնուել զբացատրան մը մէջ վրայցերէն ձեռագիր մը . միայն ան ազգին գիտուն մտորակներէն իմացան որ մինակ ձեռագիր մը կայ եղբ Արաստանի պատմութիւն, ան ալ մէկ վրացի իշխանուհիի մը քով ըլլալով՝ անատենը ոուսք աս իշխանուհին Ռիդրպուրկ պատանդ տարած են եղեր . ուստի չի կրցան հնարը գտնուել անկէց օրինակ մը ստանալու . վասն զի սաստիկ զգուշութեամբ կը պահէր իշխանուհին յիշեալ ձեռագիրը : Ըստ բոլոր պատական յիշատակարանները վրաց գրականութեան, ուսկից Վանդու կը յայտնուի օգտակար ծանօթութիւններ գտնուելու հետ թեան համար : Ս. Ղազարու Միտիթարեան կրօնաւորներուն քով շատ տարիներէն ի վեր է հայերէն ձեռագիր մը կայ, որու թարգմանութիւնը շատ հին չէ, բայց խիստ կարևոր պատմութիւն մըն է վրաց վրայով :

զարկած աշխատութիւններն մեծ ժրութեամբ կը շարունակուի : Աղէքսանդր ու Վոնսպանդէն բերդերը սրոնք նաւահանգստին մուտքը հրամայելու կարգած են, 320 թնդանօթով, բոլորովն լրմնցան :

Նոյնպէս է գրիթէ Վիքթոր կողմէն մեծ բերդը որ իրեք կարգ մարտից ունի մէկմէկու վրայ, որոնք 260 թնդանօթ կառնեն (որոնց 50 հատը արդէն տեղն են) ու նաւահանգիստը ու նաւարանին աւազանները կը պաշտպանեն : Ըստնք նոյն աւազաններն են ուր որ պատերազմի նաւերը կը նորոգուին, որոնց մէջ տասերկու տարի կայ, անանկ տարօրինակ գործքերու ձեռք զարկին, որ մինչև չի տեսնայ մարդ չի կրնար երևակայել . ու կը զարմանայ . յարատեւութեանը վրայ որով կը շարունակեն դժուարութիւններուն յաղթելով, որ դէմ կը կենան, անոնց համար բաւական ջուր հոգալու : Ըստ ջուրը ներս վաղցընելու համար պէտք եղաւ ջրանցք մը փորել 18 վերջը երկայնութեամբ, ու ուրիշ շատ ջրանոցներ շինել :

Կայսրը ամսուս 5 ին Բեդրուրկ հասաւ, իր տէրութեանը գանազան գաւառներու մէջ ճամբորդութիւն ընելէն ետքը :

Փլոցքի կառավարութեան մէջ սաստիկ հրդեհ մը պատահելով աւեր դարձուց Օւեքսնով քաղքին կէսը :

ՊՈՒՈՐԻՆ

Իջօժէն Էմիլիցկի, որ 1834 ին Վիպերիա արտու վեցաւ, ապստամբներուն գնդին հաղորդ ըլլալուն համար, որ ան ժամանակը երկիրը կը վերցնէին, հիւսայ Ս. Վեհ Վեքնակալէն հրաման առաւ հայրենիքը դառնալու . բայց արքունիքը գրաւած ինչքերը ետ չի պիտի տրուին իրեն : Ըստ շնորհք իրեն տրուեցաւ կառավարութեան խնդրանքը ու ի պատիւ իր հօրը Մարկո Վիպերիցի, որ փլոցքի կառավարութեան մէջ ստացուածքի տէր է :

ՇՎԵՏ

Ռուսաց տէրութիւնը իմացուց Շվեդի կառավարութեան թէ ասկէց ետքը Շվեդի ու Նորվեգիայի նաւերն ալ Ռուսաց նաւահանգիստներուն

ներով իր Առշակ եղբորը քով, որ հսն կը թագաւորէր, որպէս զի հրաման տայ Մար Մասոին որ ան քաղքի ամրութեանը վրայ հետ հաղորդակցութիւն ընելուն վրայօք : Ըստնք հինգ տարի ան կողմերը ճամբորդութիւն ընելով՝ բնաւ չի կրցան գտնուել զբացատրան մը մէջ վրայցերէն ձեռագիր մը . միայն ան ազգին գիտուն մտորակներէն իմացան որ մինակ ձեռագիր մը կայ եղբ Արաստանի պատմութիւն, ան ալ մէկ վրացի իշխանուհիի մը քով ըլլալով՝ անատենը ոուսք աս իշխանուհին Ռիդրպուրկ պատանդ տարած են եղեր . ուստի չի կրցան հնարը գտնուել անկէց օրինակ մը ստանալու . վասն զի սաստիկ զգուշութեամբ կը պահէր իշխանուհին յիշեալ ձեռագիրը : Ըստ բոլոր պատական յիշատակարանները վրաց գրականութեան, ուսկից Վանդու կը յայտնուի օգտակար ծանօթութիւններ գտնուելու հետ թեան համար : Ս. Ղազարու Միտիթարեան կրօնաւորներուն քով շատ տարիներէն ի վեր է հայերէն ձեռագիր մը կայ, որու թարգմանութիւնը շատ հին չէ, բայց խիստ կարևոր պատմութիւն մըն է վրաց վրայով :

մէջ աղագային նաւերուն պէս նոյն իրաւունքները պիտի ունենան : Ընտանեկան հարկերու նոր քաղաք մը կը շինուի Լեւոնտիանայի հիւսիսային կողմը . անունը Լեւոնտիանայի պիտի դրուի : Ուր որ կը կանայ առուտուր ընել հոն առանց պարտաւոր ըլլալու ուրիշ քաղաքներուն կանոնները պահելու :

Պէտքն է գրված նամակները կը հաստատան թէ Ուսուց տէրութիւնը որոշել է որ ալ ասկէց ետև չի պատերազմի Կովկաս լեռան բնակիչներուն հետ . ու այն կողմերը խրկուած զինուորական զուեղերուն մեծ մասն ալ ետ պիտի կանչուին : միայն թէ քաղաքներուն մէջ շատ զօրք պիտի թողուն Ուսուց տէրութիւնը ապահով պահելու համար չէր քեզներու արշաւանքէն :

Գերմանացի գիտնականի մը կարծեացը նայելով որ քանի մը տարի առաջ ճամբորդութիւն ըրած է Կովկաս լեռը , թէ որ շարունակ դար մը (հարուր տարի) պատերազմելու ըլլան ուսուց , չեն կրնար աս լեռնային երկիրներուն տիրելու :

ՏԱՆԻՄԱՐԲԱ

Լեւոնտիանայի ուսուց նաւուն նաւապետին՝ Կորմիկիայի եկամուտներու պաշտօնատարին տրուած յայտարարութիւնէ յայտնի է որ , աս նաւին խորտակուած ժամանակը , 33 պաշտօնաւոր զինուոր կայ եղեր մէջը , 830 նաւաստի , 24 կնիկ ու 9 տղայ . բոլորը 896 անձինք : Կառավար՝ 19 ուրիշ պաշտօնաւոր զինուորներ , 472 նաւաստի 6 կնիկ ու մէկ տղայ ազատեր են . ամենը 493 անձինք . ու խորդը ըրողները 404 հոգի են :

ԶԱՆԱԶԱՆ ԼՈՒՐԵՐ

Օ. Միւսնիա , 20 նոյեմբեր :

Տեղւոյս գերապատիւ Բաւաշուրդ Մատթէոս Սրբազան Երբեպիսկոպոսը , իր վիճակներուն առաքելական այցելութիւնը լրմնացուած ըլլալով երկուշաբթի իրիկուն ողջամբ Իզմիր դարձաւ : Վաղաքիս հայազգի բնակիչները մեծ ուրախու-

ման գիւստատանը մէջ վնասուած գտնայ հին ձեռագիրներու մէջ , որ հոն կը պահուէին : Ուրիշ շատ գրքերէն 'ի զատ գտաւ յունարէն գիրք մը , որու ծակաւոր ասանկ գրած էր . Կա հասորը՝ մեծին Լեւոնտիանայի հրամանաւոր թարգմանեցաւ քաղաքացոց լեզու յունարէնի , ու կը պարտաւեկ նախահարերուն հարապատ պատմութիւնը : 1)

Հաջորդաբար գրեցին հայ պատմաբանները իրենց ժամանակի գիւստատները , որոնք ամեն մէկ դարու մէջ ծաղկեցան , որոնց համար երկարորէն պիտի խօսիմ ետքը :

Գրականութիւնը ու գիտութիւնները աւելի ևս ծաղկեցուց Բրտաշէս ք , Սանատրուկին տղան : Երկրկա Կորնեացիին ըսածին նայելով 2) , իր աղբին մէջ մտցուց նաւուղղութիւնը , ժամանակագրութիւնը , երկրագործութիւնը , ճարտարապետութիւնը ու ուրիշ արհեստներ :

1) Տե՛ս Մովսէս Խոր. գիրք Թ. գլ. 9. ու Պատկեր ուսումնական պատմութեան Լայպտանի երես 2 :  
2) Գիրք Թ. գլուխ 66 :

թեամբ լեցուցան իրենց սիրալիր հոգեւոր հայրը տեսնալով՝ որուն բարեյորդոր և ազուր խրատներուն ոգուով չափ կրկնաւորուին :

Յօժարութեամբ կը ծանուցանենք նաև բարեսէր հասարակութեան , թէ Սրբազան Բաւաշուրդ հայրենիս բոլոր իր վիճակներուն մէջ գտնուած եկեղեցիներուն և մանաւանդ դպրատանց մէջ՝ շատ ազէկ բարեկարգութիւններ ըրած է հայրական հոգը զուեղութեամբ : Ուստի կը յուսանք՝ որ այն կողմերու յարգի վերակացունենին ալ ազգասիրաբար հոգ կը տանին Կորնի Սրբաշուութեան ըրած բարեկարգութիւնները հաստատ պահել , որ իրենց դպրատուններն ալ օր ըստ օրէ յառաջադէմ ծաղկին :

Օսմանեան շոգենաւր Պօլաթ կոչուած , անցած շաբաթ իրիկուն Կոստանդնուպօլիսէն հասաւ հոս , ու երկուշաբթի առտու Լեւոնտիանայ գնաց :

— Կիրակի օրը անգղիական պատերազմի շոգենաւր՝ Տեղադատիս , Կորնիտանէն եկաւ , ու երեքշաբթի Պօլիս գնաց :

— Ռուսաց պատերազմական պոլիթը՝ Բաւաշուրդ անցած շաբթու Լեւոնտիանայ գնաց :

— Լեւոնտիանայի կրկնայարկ նաւը՝ Ինտիս , երեքշաբթի Ռուսա գնաց :

Լեւոնտիանայի օրագրութիւն մը հետաքրքրական յիշատակութիւն մը կուտայ Լեւոնտիանայի գտնուած երկիրներու մէջ եղած մարդիկներուն իրիւնկականութեանը վրայ :

« Լեւոնտիանայի գարուն մէջ , կըսէ : Մեծ Բրիտանիայի մէջ 49 հոգի մեռան գրեթէ առատապէրական տարիքը հասնելով՝ 130 էն ինչուս 175 տարի . ասանց մէջ չորսը 134 տարի ապրեցան : չորսը 138 , երկուքը 146 , չորսը 155 , մէկը 159 , մէկը 169 , ու մէկն ալ 179 : Ռուսիայի մէջ հրատարակուած վաւերական ծանօթութիւններէն յայտնի գիտենք թէ ան տէրութեան մէջ 1814 ին եօթը անձինք 125 ու մէկ մարդ մըն ալ 160 տարի ապրել են . 1835 ին մէկը մեռաւ հոն 138 տարու , ու 1838 ին՝ 1238 անձինք գրեցան արձանագրութեանց մէջ , որոնք մէկ դարէն աւելի ապրել էին , ու մէջընէն 125 անձինք 120 տարու էին , 111ը՝ 121 էն ինչուս 125 . իրեքը՝

126 էն ինչուս 180 . հինգը՝ 131 էն 140 . չորսը՝ 145 էն 155 . մէկը 160 ու մէկը 165 :

Թէև Գաղղիայի մէջ ասանկ երկարակեաց անձինք քիչ կը գտնուին , սակայն օրինակներն ալ պակաս չեն : Գեղացի մը Ղիովանի Սաղարտ ա նուն մեռաւ 1719 ին 110 տարեկան . տասը անգամ կարգուած էր . եօթի կնիկը՝ որ 18 տարու էր , 99 տարեան հասակին մէջ առաւ . որ 9 ամիսէն ետքը գեղեցիկ մանչ զուակ մը բերաւ : Կողիէօ քաղաքին մէջ ծխատէր քահանայ մը Տեսարոշ անուն 113 տարի ապրեցաւ . 91 տարի իր ժողովրդապետութեանը մէջ անցուց : Պօլիէն անուն մէկը՝ Եւրոպիանի գեղագործ՝ 80 տարու էր երբոր երկրորդ ամուսնութիւնէ՝ ինչպէս նաև առաջինէն ալ 16 զուակ ունեցաւ , 103 տարին հասեր էր , երբոր իր կնիկը երկու տղայ ալ բերաւ երկուորեակ (էքիզ) որոնք 90 տարեկան աւելի ապրեցան : Պար քաղաքին մէջ երկրագործ մը 115 տարին հասեր էր առանց հիւանդութիւն մը կրելու : Իրեք անգամ կարգուած էր . երկրորդ կնիկը որ 92 տարու էր առաւնէ , շատ զուակներ բերաւ . ու 102 տարեան մէջ՝ երրորդ անգամ կարգուեցաւ :

Միացեալ Վահաններուն ընդհանուր ժողովուրդը եվելցած է աս տասը տարեան մէջ . 1831 էն մինչև 1841ը 12,866,000 հոգիէն մինչև 17,063,000 . այսինքն հարուրին 33 էն կելիլ : Եւս 17 միլիոն բը նախացաւ մէջ 14 ու կէսը ինքնիշխան են , երկուք ու կէսը գերի :

Մեծ Բրիտանիոյ և օտար երկիրներու համար հաստատուած Լստուածաշնչի ընկերութիւնը Լեւոնտիանայի անցածները ընդհանուր ժողով մը ըրաւ աւետարանական կոչուած մատուակն մէջ : Եւս ընկերութեան բոլոր գործքերը քննուելով յայտնի եղաւ յիշեալ ժողովին մէջ՝ որ գրավաճառներու ձեռքով Պէլճիգայի մէջ՝ 97,332 Լստուածաշնչու և նոր կտակարան ծախուեր է : Բաղնիսթիւ տպագրութիւններ եղած են Օլանտեզի ու Գրանսրզի լեզուով : Կաղղիայի մէջ՝ ինչուս հիմայ 1,662,159 օրինակ ծախուեր է նոյն գրքերէն . որոնց 961,500 հատը փարիզի գրքերու մթերանոցէն հաներ են

Լեւոնտիանայի ծանօթները նոյն կատարելութեան մէջ մասն , ինչպէս հիմայ կը գտնուին Լեւոնտիանայի մէջ . անանկ որ քարերու վրայ ինչուս մղոններուն թիւերը գրած կային : Իր հրամանով անկարանական անանկ պարտեպը շինեցաւ , որու մէջ զատ զատ ու գեղեցիկ համամատութեամբ (սիմետրիայով) տնկած էին բժշկական խոտեր , ուտելու բանջարներ . մէկ կողմը պտղաբեր ծառերը ու միւս կողմը անպտղները , ու ամեն մէկ տեսակ ծաղիկները զատաբար կը տեսնուէին : 1)

1) Ի՞նչ որ աս բաները յայտնապէս սուտ կը հանէ Լուսովիկոս Մէնին վարժապետին համարձակութիւնը՝ որով իր գրքին մէջ . « Վովորութիւնք ամեն ժամանակներուն » (գիրք Թ , երես . 489) կը պատմէ մեկ Խորենացիին վիպակութեանը վրայ , բոլորովին հակառակը աս քաջ պատմաբանին ըսածներուն հաստատելով՝ հայոց գրականութեանը , գիտութեանց ու արհեստներուն համար : Ստիկ ընենք ինչ ըսել կուտայ Խորենացիին վերջիշեալ պատմութեան վարժապետը . « Լիմայ ինչ պիտի ըսէ մեզի աս բանին վրայօք Մով-

սէս Վօսրօէնօ « Վօրէնէզէ » ըսելու տեղ . ( տգի- « առութեամբ ասանկ անուն կուտայ Մովսէս Խորենացիի հոգեկաւոր պատմաբանին ) : Լայրը՝ կըսէ , առաջի ժամանակները հաստ ու վայրենի էին , առանց « քաղաքավարութեան : Իրենց նախնիքներուն պատմութիւնը չէին գիտեր , կամ թէ պատմութեան մէկ մասը միայն գիտէին , իրենց դրացի ազգերուն պատմութիւններէն սորվելով . . . : Նոյն Խորենացիին յիշելով աշխատանքները , որն որ պէտք է 'ի գործ դընել բարբարոսութենէ ազատելու համար հայերը , կըսէ , թէ հազու մէկը կը գտնուէր որ գետինը մշակելու ետէն ըլլար , թէ հոգէ չէր քերը ու նաւական « արհեստը բաւական չէր կամուրջ ու նաւակ մը շինելու . անոնց մեքենական գիտութիւնը՝ ժամանակը բաժնելու համար ամենէն միջոց մը գտած չէր . թէ առանց աստղաբաշխութիւնը սահմանաւոր էր , միայն « լուսնին յաջորդութիւնները համարելու : Լսանկ խորին տգիտութեան մէջ կը մտախօսէր Լայպտանի երբոր « Պարսից հետ պատերազմներ ըրաւ , ու օգուտ մը չուտացաւ : » Մինչև հոս տեղս կը խօսի Մէնին , որ իր

